

ՄԷՃՄՈՒԱՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ՏԵՕՐՏԻՒՆՃԻԻ — ՍԷՆԵ

(1865)

ՆՈՒՄԵՐՈՂ — 348

1861 — ԲԱՄԱԶԱՆ 1

ՅՈՒՆՈՒՆԸ 26

ԱԼԱՖՐԱՆԿԱ 7 ՓԵՏՐՈՒՆԸ

ԱՄԹԱՆԵ ՅՈՒՆՈՒՆԸ 26 ՍԱԼԸ

Պու հաֆթա, Սարսիլատան էմ
թաա ֆիաթընա մախսուս օրան զազե
թամըզ կելմէմիշ օրոուղունսան, ֆի
յաթ վէրէմէյէճէյիմիզ մաէթթէէս
սիւֆ պէյան իտէրիզ:

Շու գատար քի, բամպուղուն,
էիւզոէ ալթը, սէքիզ վէ օն աիւշ
կիւն օրոուղու, պաշգաթ թէրաֆտան
խապէր ալնիմը տըր:

Ինկիլթէրրատա պու կիւն բարա
մէնթ մէճիլի տըրլաճագ տըր վէ էյէր
թէլէղրաֆ խաթթարը պօղուլմագա,
գրալիչա նութգուհուս խիւլասաար,
ճումաա էրթէսի կիւնիւնէ գատար
վաու օրապիլըր:

Քիւզէ. 3 Փէրրար:

Սէմլէթէթէնտէ, մալիյէ վէ տաա
վի նաղըրարը իսթիֆա իթմիշ օրոուղ
լարնտան, միւսիւ Պէրճէսգօ տաալի
վէ միւսիւ Պալանէսգօ մուվագգա
թէն մալիյէ նաղըրը նասպ օրունմուշ
լար տըր:

— Իտիրնէ վալիսի էսպագ Պըպ
րըպը Սէհմէտ բաշա հաղըթթէրի
Իւմէլի էյալաթընտա քէսրէթլէ բամ

պուգ հուսուլնէ ֆէվզէլաճիէ ճահա
իէ իգտամ պույուրմուշ օրոուղլարըն
տան, Ինկիլթէրրատա բամպուղ
քէթի թէրաֆընտան պու էսէրի պա
գի իթմէք իւզըէ, քէնաթիլէրինէ պիւր
Ֆապլ Գօնէօր կէօնաթիլիլէր սիւր:

ԵՈՒՆԱՆ. Պու ճանիպանէն շու խա
պէրէր ալնիլը:

Պրալն ամուճաար Բրէնա Լուլէ
իւս իլէ, գրալն միւսթէշարը սապը
գը Տանիմարգալը Քօնթ Սրօնէք պէյ
նիստէ զուհուրա կէլէն մուարապա
հագգընտա, պիւրի պիւրինէ մուղալիւր
կէօնաֆէօն հավատիսէր ալնիլըրըն
տան, պուլնլարըն հանիլըսը Լուլանը
թէրք իտիւս կիսէճէք, հէնիւզ քէշֆ
օրունամագ:

Պու կիւնլէրտէ վուգու պուլան
պիւր քէյֆիլէթի, Օպէրլաթ Զազե
թաար շու վէճէ իլէ եաղար:

“Յուսուարըն օթուղունճու կիւ
նիւ գրալ կէզմէյէ չըգմըշ օրոուղու
հարտէ, գրալ իլէ պիւր աղ սրասը ա
չըլմըշ վէ սօլու մուշ օրան Բրէնա Լու
լիւս. Լէքսանտրօ Մալիւօօրտաթօ,
Պուլլարի, Պրիսթիտիս, Թրիգուբիս
Սիսալիս, Օպիմիս վէ Պօնտուրիօ
թիս նաման քիմէսնէլէրի նէզալինէ
ճէլպ իտէր, վէ մէճիստէ պու զէ
վաթ թէրաֆընտան, կէրէք Քօնթ
Սրօնէքուլէն, վէ կէրէք պուլնուս նու

Իշ պու Բուլամէ հաֆթատա իրի տէֆա, էանի տալը վէ Բէնէճմէլ կիւնլէրի նէշը օրունամագ տըր 1
Ֆիլիպթը Բաթմանտէ Մէճմուալը Հավատիսէ ապօնաթ օրանլար իշիւն սէնէվի 50 զուրուշ վէ ալթը
այլը 30 զուրուշ տուր: Ապօնաթ օրնայնլարա սէնէլի 60 վէ ալթը այլը 35 զուրուշա տըր:
Տաշարարտու բաթա իւճրէթի իւզէրիմիլէ օլարագ Կէճմուալս ապօնաթ օրանլար իշիւն սէնէվի 60
վէ ալթը այլը 35 զուրուշ վէ ապօնաթ օրնայն իշիւն սէնէվի 70 վէ ալթը այլը 40 զուրուշա տըր:

Ֆուգու թահթընտա օլան վիւքէլայը հապըրէտէն շիքէայէթ օլունուր :

« Իրալ սէրայա ավտէթ իտիւլ , վուգուու հալի իշիթտիքտէ , աշըրը ճանը սըգըլըլ , օ տախի ախշամըսը վիւքէլայը ճէլլ իտէրէք , քէնտիլէրին տէն զայէթ խօշնուտ վէ էմին օլտուղունու պէյան իլլէմիշ տիր :

« Իրթէսի կիւնիւ վիւքէլայը թէքըրար ճէլլ իտիւլ , բրէնս ամուճամա էմր իթտիմ քի Լոնանտան չըգսըն կիթսին տէմիշ տիր :

« Լպքին օ ախշամըսը թէքըրար պիր հաւատիս զուհուր իթմիշ տիր . շէջլէ քի բրէնս Լոնլիւս , եէկէնի գրալըն վիւքէլայէ օլան մուամէլէսինի իշիթտիքտէ , պէն նէ եաբայօր իսէմ , Տանիմարգա գրալընըն էմրի իլէ եաբայօրում տէմիշ տիր , վէ Բօնթ Սբօնէքէ տախի Տանիմարգա գրալընըն պիր էմրինի կէօսթէրմիշ տիր , պու էմրնամէ իլէ Տանիմարգա գրալը , Բօնթ Սբօնէքի Տանիմարգայա ճէլլ իտէր :

« Պունուռն իւղէրինէ Բօնթ Սբօնէք , գրալա իսթիֆասընը վէրիւլ , եօլ հազըրըլը կէօրմէյէ պաշլամըշ տըր տէնիր :

« Տիւն ախշամ (1 Իբարուար .) գըրալ իլէ ամուճասը բրէնսին պէրապէր կէզտիքլէրի կէօրիւլիւշ տիր , վէ պուռնտան աղնաշըրը քի ամուճա վէ եէկէն պարըշմըշար , վէ Բօնթ Սբօնէք տիւշմիւշ տիր :

— Իթալիա բայթախթը օլան թուրինտէ իքի տէֆա ճէմիյէթ թօիլաշըլ , պաղը շամաթա իթմիշլէրսէտէ , պիր շէյէ միւֆիտ օլմամըշ տըր :

— Տէվլէթը Լիլէ , Լճէմ տէվլէթի իլէ պիր թիճարէթ ահտնամէսի ագսընա լուղում կէօրիւլ , Լճէմ տէվլէթի տախի պուռնտան իմթինա իտէր կիպի կէօրիւնտիւլիւնտէն , պու խուսուս իւղէրինէ տէվլէթէյն պէյնինտէ սէջլէշիլմէքտէ օլուլ , պիր նէթիճէ հասըլ օլմամաղըլը հալտէ , տէվլէթէյն պէյնինտէ կէրէյի կիպի պուրուտէթ մէմուլ օլունուր :

Լսիթանէտէ եէրլի կիպի հէրքեար իւ քիսպէ վէ հէր էնաաֆըլա կիրիշէն օն պինտէն միւթէճալուղ աճէմ վար տըր տէնիր . պուշլար նի հայէթ էճնէպի թէպասսը օլտուղլարը հալտէ , տէվլէթէյն պէյնինտէ թիճարէթ ահտնամէսի օլմատըլընտան , եէրլիլէրին հէր հուգուգունա իլհագ օլմուշլար տըր քի , հիշ պիր եէրտէ ուսուլտան տէյիլ տիր :

Պունուռն թաֆտիլթընը վաղթընտա պէյան իտէրիլ :

— Բաբանըն նատէի ումումիսի հագգընտա տէվլէթլէր պէյնինտէ շուգարար վէրիլիւլ պիրթմիշ տիր տէնիր : Աիշին պէյլէ պիր նամէ եազարն տէյի Բաբանըն իւղէրինէ հիւճում իթմէմէք , ֆագաթ նամէնին թէյսիլինտէն տախի մէմէքէթլէրինի մուհաֆաղա իթմէք :

ՄԵՍԹԻԻՔԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՃՈՒՄԱՆ ԵՐԹԵՍԻ			ԲԱՋՆԻ ԵՐԹԵՍԻ			ՍԱԼԸ	
	ՅՈՒՆՈՒԱՐ 23			25			26	
	Սադահ	Էօլէն	Լիւլա	Սադահ	Էօլէն	Լիւլա	Սադահ	Էօլէն
Մէճիտիյէ լըրա Ղըշ .	102	102	102	102	102	102	102	102
Միւմթաղէ լըրա 100 զուրուշտան	66 1	65 27	65 24	65 25	65 29	65 35	65 32	65 36
Օն սէնէլլէ թէրթիպալթ "	44 20	44 30	44 30	44 30	44 30	44 30	44 30	44 30
Աինճի 2ինճի Գօնսօլտէ	58 1	57 17	57 14	57 15	57 19	57 25	57 22	57 26
Իւշիւնճիւ թէրթիպ	58 1	57 17	57 14	57 15	57 19	57 25	57 22	57 26
Թէրթիպալթը ըսպիա	57 1	56 27	56 24	56 25	56 29	56 33	56 32	56 36